

ՄԵՐ ՎԱՐԴԱՎԵՏԸ

Հայկագեան Հայագիւրական Հանդէսի նախորդ հատորի շնորհանդէսէն ուղ օր առաջ վախճանեցաւ Հանդէսի խմբագրապետ Հայր Անդրանիկ ծայրագոյն վարդապետ Կուանեանը:

Հայկական էքիմենիզմի իսկական օրինակ մըն էր մեր խմբագրակազմը, որուն շարժիչ ուժը Հայր Անդրանիկն էր, կամ պարզապէս՝ Վարդապետը, բառին բազմաբովանդակ նշանակութեամբ եւ խորհուրդով:

Բնաւորութեամբ եւ վերաբերմունքով՝ հեզ, իսկ համոզումներով՝ կրօստ, սկզբունքներուն մէջ՝ հաստատակամ, սակայն ուրիշին կարծիքին հանդէս՝ ուշադիր, գիտելիքներն ու զարգացումը՝ լայնածիր, բայց խօսքը՝ կուռ ու անշպար, ամբողջական ուսուցիչ էր ան, առանց ուսուցանելու յաւակնութեան, առաջնորդ էր՝ առանց մեծամտութեան, մասնագէտ՝ առանց յիխորտանքի, մտաւորական էր՝ անընդհատ վերանորոգուող:

Իր հոգեւորականի կոչումն էր արդեօք որ զինք վերածած էր համեստութեան տիպարի, թէ՝ իր անձն էր, որ այդ առաջնութիւնը դարձուցած էր զարդ՝ իր կոչումին, չենք գիտեր: Սակայն երբ կարդանք անոր համառու կենսագրութիւնը, կը տեսնենք իր վաստակին ահագնութիւնը՝ բազմաթիւ մարզերու մէջ դրսեւորուած:

Խմբագրական կազմի ժողովները մտաւորական խրախճանքներ էին մեզի համար: Գիտելիքէ եւ կարծիքէ անդին՝ Հայր Կուանեան էութիւն, հոգի փոխանցող անձնաւորութիւն էր: Բարեհամբոյր ժպիտով արտայայտուած անսքող հիմքը մը, մերթ մեղմ, ի հարկին՝ ծաղկող, նկատողութիւն մը՝ հարցումի տեսքով, լուաբանութեան պահանջ՝ միտքի ու խօսքի յստակութեան ի խնդիր, բառերուն հետ ուշադրութեամբ, երկիւլածութեամբ վարուելու կոչ, ընթերցողը յարգելու պահանջ եւն.: Ահա՝ այն յարաբերութիւնը զոր վարդապետը հաստատած էր իր գիսաւորած կազմին հետ:

Հոգեւորականի, ինքնուրոյն մտաւորականի, գիտնականի, հայրենասէրի եւ տեսլապաշտ մարդու հաւաքական կերպար մըն էր հայր Կոանեան, եւ իր անձին մէջ միաւորուած այդ յատկանիշերէն հւրաքանչիւրը ունէր իր ցայտոն դրսետրումը, որոնցմով ինք կրցաւ կենդանի օրինակ ըլլալ ծառայութեան ու առաջնորդութեան, բարձրագոյն արժանիքներու եւ համեստութեան, յարգանք պարտադրելու բայց եւ յարգելու:

Տարիքն ու վաստակը որքան աւելցան, նոյնքան աճեցաւ երիտասարդները քաջալերելու, յառաջ մղելու, յարգելու առաջնութիւնը իր մէջ: Մեր վարդապետը չեղաւ այն երէց մտաւորականներէն, որոնք վերէն կը դիտեն երիտասարդներուն ջանքերը եւ քամահրանքով կը վերաբերին անոնց ճիգերուն: Այս էր պատճառը, որ խորագոյն յարգանք վայելեց ան զինք շրջապատող երիտասարդներէն, թէ՝ Հայկազեան Համալսարանի շրջապատէն ներս, եւ թէ՝ այլուր: Անոր քաջալերանքով էր, որ Հանդէսը իր էջերը բացաւ երիտասարդ գիտնականներու, տեղ տուաւ անոնց առաջին յօդուածներուն, ի հարկին կատարելով սրբագրութիւններ եւ նկատողութիւններ:

Հայր Անդրանիկ Հայկազեան Հայագիրական Հանդէսի գլխաւոր խմբագրի պաշտօնը ստանձնեց, երբ քաղաքացիական պատերազմին պատճառով Հանդէսը վեց տարի դադրած էր հրատարակուելէ: Ան հաւաքեց իր շուրջ անհրաժեշտ խումբը, ժամանակի ընթացքին համայրեց երիտասարդ ուժերով եւ ապահովեց անոր անխափան հրատարակութիւնը 2011էն սկսեալ: Իր խմբագրութեան օրերուն ուժնացաւ Հանդէսի բովանդակութիւնը, ընդլայնեցաւ գրողներուն աշխարհագրական ծիրը, Հայաստանէն եւ Սփիտքէն նոր անուններ յայտնուեցան հիներուն կողքին, լոյս ընծայուեցան յատուկ հատորներ, հայրենիքի մէջ կազմակերպուեցան շնորհանդէսներ ...: Միով բանիւ, Հայկազեան Հայագիրական Հանդէսը վարդապետին օրերուն դարձաւ Սփիտքի եւ Հայաստանի մէջ փնտողուած հայագիտական հրատարակութիւն:

Հանդէսի Լ.Զ. հատորի շնորհանդէսին, վարդապետը կատարած է հետեւեալ հաստատումը. «Մարդ էակին կեանքը կը

կանգնի հաւատքի եւ համոզումներու վրայ: Մարդիկ կը ստեղծեն այն, ինչին կը հաւատան. իսկ բանի մը հաւատալու լաւագոյն ձեւը՝ զայն ապրիլն է»: Վարդապետը ապրեցաւ, հաւատաց ու ստեղծեց խորունկ հաւատքով ու տոկոսն համոզումներով եւ այդպիսով Հայկազեան Հայագիրական Հանդէսին համար եղաւ օրինութիւն, զօրութեան երաշխիք: Հայկազեանի եւ մանաւանդ այս հրատարակութեան պատմութեան մէջ անջնջելի ոսկեա գիրերով քանդակուած պիտի մնայ հայր Անդրանիկին անունը:

Յարգա՞նք մեր վարդապետին վաստակին եւ լո՞յս՝ անոր յիշատակին:

ՊԱՏԱԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ

Անդրանիկ Տագէսեան

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ

Արտա Էքմէքճի (ի պաշտօնէ), Նանօր Գարակէօզեան-Արշալոյ Թոփալեան, Արմէն Իրնէշլեան

ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ

Սիլվիա Աճէմեան, Ժիրայր Դանիէլեան, Երուանդ Երկանեան, Հրանուշ Խառատեան, Մոլոտ Հասրաթեան, Հրաչ Չիլինկիրեան, Մկրտիչ Պովտուքեան, Սեղա Տատոյեան, Սուզըն Փեթի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ <<<ՆԵՐԿԱՅԱՑՈՒՅԻՉԻԶ


Արծուի Բախչինեան

Հայր Անդրանիկ Ծ. Վրդ. Կուանեան¹

Հայ կաթողիկէ Զմմառու
միաբանութեան անդամ,
Հայկազեան Հայագիւրա-
կան Հանդէսի պատասխա-
նատու խմբագիր, հայագէտ,
ծիսագէտ, բառարանագիր,
թատերագիր, հրապարա-
կագիր եւ խմբագիր, հայր
Անդրանիկ ծայրագոյն վար-
դապէտ Կուանեան, աւելի
քան վաթսունամենայ ծառա-
յութենէ ետք ի Տէր հանգաւ
27 Սեպտեմբեր 2017ին
Զմմառի մէջ: Յուղարկատ-
րութեան եւ թաղման կարգը
կատարուեցաւ 30 Սեպտեմ-
բերին:

Հայր Կուանեան ծնած է
Պէյրով, 20 Յունուար
1929ին, կեսարացի առաքե-
լական ընտանիքի մէջ: Շատ
կանուխէն կորսնցուցած է
հայրը, եւ քորոշ հետ (յետա-
գային Անարատ յղութեան հայ քոյրերու միանձնուիի քոյր Յասմիկ)՝
մեծած է մօր ու մեծմօր խնամքին ներքոյ, Պուրճ Համուտի աղ-
քատիկ թաղերուն մէց:

Ուսման հետամուտ՝ մեծմայրը պատանի Անդրանիկին քայլերը
կ'ուղղէ Յիսուսեան Հայրերու Ս. Գրիգոր Լուսաւորիչ Ճեմարանը: Իր
մէջ զգալով քահանայական կոչում, < Անդրանիկ 1941ին կը փո-
խադրուի Զմմառու դպրեվանք, 1947ին կը մեկնի Հռոմ՝ Քահանա-
յապետական Լետնեան հայ վարժարան, ուր կը շարունակէ ուսումը
իտալական լիսէի մը, ապա՝ Յիսուսեան Հայրերու Պապական Գրի-
գորեան Համալսարանին մէջ, ուրկէ 1954ին շրջանաւարտ կ'ըլլայ
իբրև փիլիսոփայութեան եւ աստուածաբանութեան վկայեալ: Հա-



մալսարանին մէջ կը հետեւի նաեւ ընկերային հարցերու, նկարագրաբանութեան, գեղարութեան պատմութեան դասընթացքներու:

8 Դեկտեմբեր 1954ին կը ծեռնադրով կուսակրօն քահանայ, կը դառնայ Զմմառու Արծիւթեան Պատրիարքական Միաբանութեան անդամ: Հովուական առաքելութեամբ ծառայած է Նոր Զուղա Եւ Թեհրան (1956—59) ինչպէս նաեւ Դամասկոս (1959—65): Զոյգ գաղութեառուն մէջ ծաւալած է մշակութային բեղուն գործունեութիւն։ հիմնած է «Աւարայր» երիտասարդական միութիւնը (Իրան), «Հայ Քնար» երգչախումբը (Դամասկոս):

1965ին վերադառնալով Լիբանան, ծաւալած է հոգեւորական, հրապարակագրական, մշակութային եւ մանկավարժական բազմազան ու վաստակաշատ գործունեութիւն: 1965—68 եղած է Զմմառու դպրեվանքի ուսումնապետ, դասախոս եւ գրադարանապետ: Իր ջանքերով կազմակերպուած են մատենադարանի ու թանգարանի աշխատանքները: 1968ին Պէյրութի մէջ, Յովհաննէս Ֆարանեանի եւ այլոց հետ հիմնած է «Հայ Կաթողիկէ Ակումբ» մշակութային խմբակցութիւնը: Կունեան վարդապետ հիմնադիրն ու հոգեւոր վարիչը եղած է Հայ Կաթողիկէ Միութեան (1972) եւ Հայ Կաթողիկէ Պատանեկան Միութեան (1985): Հիմնադիրներէն է նաեւ «Դանիէլ Վարուժան» ուսանողական միութեան: Իր ջանքերով, 1979ին վերակառուցուած է «Արարատեան» սրահը: 1972—75 եղած է խմբավար Պէյրութի Ս. Գրիգոր Լուսաւորիչ-Ս. Եղիա աթոռանիստ Եկեղեցին բազմածայն երգչախումբին: 1976ին փոխադրուած է Աշրաֆիկի Ս. Աւետման Եկեղեցի, վարած է «Կիլիկիա» երգչախումբը:

2001ին արժանացած է ծայրագոյն վարդապետի աստիճանին: 2001—11 եղած է Զալբայի Ս. Խաչ Եկեղեցիի ժողովրդապետ: Հանգստեան կրօնուով, փոխադրուած է Զմմառ, մաս կազմած պատրիարքական կենտրի վարչութեան, ծեռնարկած Զմմառու մատենադարանի վերադասաւորումի աշխատանքներուն մէջ:

Հայր Անդրանիկի վաստակը յատկանշական է նաեւ լիբանանահայ մամույի պատմութեան մէջ: 1969—75՝ կարգ մը համախոհներու հետ հիմնադրած ու խմբագրած է Երիկասարդ Հայը, որ դարձած է ազատախոհ ու անկախ մտածողութեան տէր անհատներու խօսնակը: 1973ին ստանձնած է հայ կաթողիկէ պաշտօնաթերթ Մասիսի խմբագործինը, զոր ծեռնիասօրէն վարած է մինչեւ 2013 (որոշ պարտադիր դադարներով): 2012—17 եղած է Զմմառու Միաբանութեան Զուարթնոց տարեգիրքի պատասխանատու խմբագիր:

Դասաւանդած է ՀՔԸՄի Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն ներս (1969–72), դասախոս Եղած է ՀՔԸՄ Հիւսիսեան Հայագիտական Հիմնարկին (1965–72), Սէն Ժոզէֆ Համալսարանի Արեւելեան Դպրութեանց Հայագիտական Ամբիոնին (1973), Քասլիքի Ս. Հոգի Համալսարանի Ծիսագիտական Ամբիոնին (1988–2011) եւ Հայկազեան Համալսարանի Հայագիտական Ամբիոնին (1969–2011) մէջ: Այս հաստատութիւններուն մէջ առաւելաբար դասաւանդած է գրաբար, հայ մատենագրութիւն, հայ Երաժշտութեան պատմութիւն, հայ Եկեղեցւոյ պատմութիւն եւ հայ ծիսագիտութիւն: Դասախոսական-մանկավարժական գործունէութեան ծիրէն ներս պատրաստած եւ հրատարակած է նաև գրաբարի դասագիրք: Անտիկ կը մնան իր Հայ Մագիստրագրութիւն, Հայ Երաժշտութեան Պատմութիւն եւ *La Liturgie Arménienne* դասագիրքերը:

Յիշատակելի են միջազգային գիտաժողովներու իր զեկուցումները, ինչպէս.- «La Vierge, Ste Mère de la Merveilleuse Lumière», (Լեհաստան, 1996), «La Monachisme Arménien» (Իտալիա, 1997), «Pertinence Actuelle du S. Grégoire de Narek» (Իտալիա, 2007), «La Liturgie et S. Grégoire de Narek», (Լիբանան, 2009):

Հայր Անդրանիկ Խեղինակած է բազմաբնոյթ գիրքեր:

Թատերախաղեր.- 1) Նուարդը (Թագերախաղ), Հրտ. ԹՄՄ, թերթօն Զարթօնքի թի 60, Պէյրութ, Տպ. Զարթօնք, 1966, 43 էջ, 2) Միայն Լուսնով Կայ Հայոց Փրկութիւն. Թագերախաղ Երեք Արար, Պէյրութ, Տպ. Արամազդ, 1977, 68 էջ, 3) Պէտք Չունինք Քեզի եւ Մօր Մը Երազները, Միսիթարեան Մատենաշար թի 22, Վիեննա, Տպ. Միսիթարեան, 1988, 40 էջ, 4) Մարզպանը. 4 Արար, Պէյրութ, Տպ. Փոմիկրավիլ, 2015, 123 էջ:

Բառարաններ.- Գործնական Բառարան Հայերէն Լեզուի, Հրտ. Շիրակ, Պէյրութ, Տպ. Շիրակ, 1970, 512 էջ: Հայերէնի այս բառարանը, Երեխմն փոխուած Վերնագիրով եւ բարեփոխուած բովանդակութեամբ, (բաժիններու յաւելում են). հրատարակուած է 1982ին, 1983ին, 1987ին, 1995ին, 1998ին՝ 524-768 էջի սահմաններուն մէջ:

Դասագիրքեր.- 1) Գրաբար (Քերականութիւն եւ Հրահանգ, Ոճաբանութիւն, Հավորնպիրք), Պէյրութ, Տպ. Շիրակ, 1968, 189 էջ, (Բ. տիպ., 1984), 2) Խոսէ ինծի Հայ Եկեղեցի Մասին, Ա. Գիրք (88 էջ), Բ. Գիրք (88 էջ), Գ. Գիրք (80 էջ), Պէյրութ, Տպ. Փոմիկրավիլ, 2012:

Եկեղեցագիտական, Ծիսագիտական.- 1) Հայ Ծիսական Պաշտամունքը, Պէյրութ, Տպ. Սիփան, 2001, 375 էջ, 2) Խոսէ ինծի

Հայ Եկեղեցիի Մասին, մատենաշար Արծիւեան թիւ Ա., Պէյրովթ, Տպ. Փոմիկրավիլ, 2011, 287 էջ, (Բ. տիպ.՝ 2013):

Եկեղեցական-տեղեկատուական.- 1) Զմմառի Ազգային Թանգարանը, Պէյրովթ, Տպ. Մշակ, 1966, 2) Երկու Դար Անց, 1966, 3) Զմմառը Դարերու Ընթացքին, Եռալեզու (հայերէն, արաբերէն, ֆրանսերէն), Պէյրովթ, Տպ. METPA, [1979], [48 էջ], 4) 250Ամեակ Հայ Կաթողիկէ Պապրիհարքութեան Վերահասպալման (1712-1993), Եռալեզու (հայերէն, արաբերէն, ֆրանսերէն), Պէյրովթ, Տպ. METPA, 1993, [44 էջ], 5) Յուշամապեան Դամասկոսի Հայ Կաթողիկէ Միութեան, 1994 – 1995, 50-ամեակ, Պէյրովթ, Տպ. Էտվան, 1994, 77 էջ, 6) Գրիգոր-Պետրոս ԺԵ. Աղաճանեան Կաթողիկոս Պապրիհարք, Պէյրովթ, Տպ. METPA, 1995, 6) Ներքին Կանոնագիր ՀԿՄ-ի Պապանեկան Միութեան, Պէյրովթ, Տպ. EDVA, 1995 71 (+16) էջ:

Հրապարակագրական.- 1) Անապահով Օրեր, Պէյրովթ, Տպ. Սիփան, 1999, 471 էջ: Անկէ ընտրանի մը թարգմանաբար հրատարակուած է արաբերէն, 2007ին:

Խոհագրութիւններ.- 1) Լուսարձակդ Բաց Վրաս... Մարդեղութեան 2000Ամեակին, Պէյրովթ, Տպ. Սիփան, 2000, 360 էջ (արեւլահայերէնը՝ Հայաստան, 2006ին), 2) Խոկամ, 2010, 108 էջ: Մորմոքիմ, 2012, 143 էջ, 3) Ողբամ Եւ Ծիծաղիմ, 2013, 126 էջ, 4) Խորիիմ, 2013, 175 էջ, 5) Սերմանեմ, 2013, 255 էջ, 6) Յուշեր Եւ Փուշեր 1994-2014, 2014, 127 էջ, 7) Գրեմ, Թէ՛ Զգրեմ, 2014, 196 էջ, 8) Բարի՛ Լոյս, Մարդիկ, 2014, 9) Հէմ Առ Հէմ, 2016, 111 էջ, 10) Ճրագդ Վառ Պահէ, 2017, 160 էջ (բոլորը Պէյրովթ, Տպ. Փոմիկրավիլ):

Թարգմանութիւններ.- 1) Համաօդի Քրիստոնէական Կաթողիկէ Եկեղեցւոյ, Copyright Libreria Editrice Vaticana, Città del Vaticano, 2016, 318 էջ, 2) Եղբայր Եասենթ Սիմոն, Մարդիկ Հերոս Քաղաք, Իգնագիոս Մալոյեան Նահապակ Եպիսկոպոս, Հրտ. Maison Naaman pour la Culture, Ճինի, Տպ. St. Paul, 1991, 210 էջ:

Առանձնատիպ յօդուածներ Եւ դասախոսութիւններ.- Հայկագեան Հայագիտական Հանդէսի հրատարակութիւններ՝ «Հետապնդելով Դանիէլեան Նշանագրերը (ԺԱ., ԺԲ. հատորներ, ընդի. 23 էջ), «Բառերուն Միա Երեսը» (ԺԳ.-ԺՁ. Եւ ԻԵ. Հատորներ, ընդի. 234 էջ), Քասիքի Ս. Հոգի Համալսարանի հրատարակութիւններ Եւ/կամ դասախոսութիւններ՝ “L'Eglise Arménienne Ferment de la Vie Liturgique au Sein du Peuple Arménien” (1993), “La Divine Liturgie Arménienne” (1994), “Le Culte des Martyrs dans la Liturgie Arménienne”

Arménienne” (1995), “Les Sacrementaux dans la Liturgie Arménienne” (1997), “L’Anaphore dans la Liturgie Arménienne” (1997), “L’Esprit Saint dans la Liturgie Arménienne” (1998), “Dieu le Père dans la Liturgie Arménienne” (2000), “Le S. Esprit et la Musique Sacrée selon la Tradition Arménienne” (1999), “L’initiation Chrétienne dans la Liturgie Arménienne” (2000), “Le Sacrement de la Pénitence dans la Tradition de l’Eglise Arménienne” (2002), “Le Calendrier Liturgique Arménien” (2002), “La Célébration du Dimanche dans la Liturgie Arménienne” (2003), “La Liturgie Arménienne et Antioche” (2004), “L’Eucharistie dans la Liturgie Arménienne” (2004), “La Sanctoral Arménienne” (2005), “La Croix dans la Liturgie Arménienne” (2006), “Le Culte Paraliturgique de L’Eglise Arménienne” (2006), “La Piété Populaire dans la Liturgie Arménienne” (2007), “Ornements et Habits Liturgiques Arméniens” (2008), “St. Paul et l’Eglise Arménienne” (2009), “Le Sacerdoce dans l’Eglise Arménienne” (2010):

Հայր Անդրանիկ արժանացած է << Ազգային Գրադարանի «Յակոբ Մեղապարտ» (2013), << Նախազահ Սերժ Սարգսեանի կողմէ շնորհուած «Մովսէս Խորենացի» (2014) եւ Թէքէեան Մշակութային Միութեան «Լիբանանահայ Մշակոյթի Կերտիչները» (2016) շքանշաններուն: Իրեն ի պատի կազմակերպուած են մեծարանքի հանդիսութիւններ՝ ՀԲԸՄ-ՀԵԸ Անդրանիկ Մշակութային Միութեան (2001), Զարթօնք օրաթերթին (2016) եւ ՀԿՀՄ (2018, յետմահու) կողմէ:

Վարդապետին կապը <այլազեան Համալսարանին հետ կ'անդրանցներ դասախոսական պաշտօնը: 1990ին, երբ Համալսարանին պատասխանատունները կ'որոշեն Վերահրատարակել պատերազմի պատճառով 6 տարի դադրած <այլազեան Հայագիւրական Հանդէսը, անոր պատասխանատու խմբագիր կը նշանակեն հայր Անդրանիկը, որ մինչեւ իր մահը շարունակեց մնալ այդ պաշտօնին վրայ, ապահովելով <անդէսին անխափան եւ կանոնաւոր հրատարակութիւնը 1991ին մինչեւ 2017 (ԺԱ.-ԼԷ. հատորներ):

¹ Հայր Անդրանիկ Կոռանեանին կենսագրական եւ մատենագիտական տուեանները առնուած են տարբեր հրատարակութիւններէ եւ նիւթերէ: Կարեի չեղաւ ճշտել բոլոր տուեանները, սակայն ջանացինը կարելի ամբողջական դարձնել լրաահոգի վարդապետին հարուատ վաստակին ներկայացնալը: Յատուկ շնորհակալութիւն Պ. Կարօ Արքահամեանին՝ իր ցուցաբերած աջակցութեան եւ տրամադրած փաստաթույթերուն համար:

Our Vartabed

Father Antranig Granian, editor-in-chief of the *Haigazian Armenological Review*, passed away eight days before the launching of the 37th volume of the *Review*.

Our editorial board was a living example of Armenian Ecumenism, where Father Granian or simply our *Vartabed* (*with all that the word bears as meaning and spirit*), was its driving force.

In character and behavior he was modest, passionate in convictions, firm in principles, yet careful towards others' views. Broad in knowledge and well educated, his speech was solid and decisive. He was a consummate but unpresuming, a leader without arrogance, a professional without bravado, a scholar who always kept update.

He was a model of decency due to his spiritual calling. Or was it his personality which embellished his calling with that virtue? Nonetheless, when we read his biography, we see the vastness of his legacy in diverse spheres.

The editorial board meetings were scholarly feasts for us. Far beyond his knowledge and opinions, Father Granian was an individual transmitting soul and essence. His humor was dressed with a welcoming smile, which was sometimes mild, yet scourging when needed. He instructed by asking questions, looked for clarification for the sake of clear thought and speech. He called on others to behave and to use words with care and respect. This was a way to respect the reader...this was the relationship framework Father Granian established in the team he headed.

He was a cleric, unique scholar, scientist, patriot and visionary combined. These virtues had their vivid expression in his life. He was a living example of service and leadership, of the highest virtues and modesty as well, inspiring respect and, equally, respecting others.

His encouragement, respect and support for the young grew in parallel with the advance of his age and legacy. Our *Vartabed* differed from those elderly scholars who looked down on the efforts of the young and disdained their endeavors. This was why he attracted utmost respect from the youth who surrounded him, both at Haigazian University and elsewhere. With his encouragement and insistence the *Haigazian*

Armenological Review opened its pages to young scholars, published their early research papers and in certain cases edited them extensively and gave professional advice.

Father Antranig Granian held the leading position of the *Haigazian Armenological Review* after the Lebanese war had stopped it for six years. He gathered the essential team, complemented it with young figures and secured its regular publication. During his leadership the content of the *Review* flourished, the geographic spread of its contributors broadened, new names both from Armenia and the Diaspora came to the forefront along with old established names, special volumes were issued, and the *Review* was launched in Armenia on a yearly basis. In a nutshell, during his tenure the *Review* became a sought after Armenianological publication in both the Diaspora and Armenia.

During the launching ceremony of the 36th volume of the *Review*, Father Granian made the following statement: "*the life of the individual stands on belief and convictions. Men fulfill what they believe in. And the best way to believe in something is to live it.*" Our Vartabed lived, believed and fulfilled his work with deep belief and indestructible convictions and thereby became a blessing and guarantor of strength for the *Haigazian Armenianological Review*.

Father Antranig's name will be imprinted in letters in letters in gold the history of Haigazian University and this publication.

Reverence for his legacy and light to his memory.

EDITOR-IN-CHIEF

Antranik Dakessian

EDITORIAL BOARD

Arda Ekmekji (ex-officio), Nanor Karageozian, Arshalouyse Topalian, Armen Urneshlian

CONSULTATIVE BODY

Sylvia Agemian, Megerditch H. Bouldoukian, Seta B. Dadoyan, Murad Hasratian, Hranush Kharatian, Susan Pattie, Jirayr Tanielian, Hratch Tchilingirian, Yervand Yerkanian

Representative in Armenia

Artsvi Bakhchinyan

Father Antranig Granian

Father Antranig Granian was born in Beirut in 1929. In 1941 he started attending the Zemmar Catholic Armenian Seminary, wherefrom, in 1947, he left for Rome and graduated from the Gregorian Jesuit University in 1954 with a major in theology and philosophy. On December 8, 1954 he was ordained celibate priest and a member of the Zemmar Ardzivian congregation.

From 1956 to 1959 he served in the Armenian Catholic communities of New Julfa and Tehran, and between 1959 and 1965 in Damascus. In both communities he spearheaded a set of cultural activities and founded cultural and youth organizations.

After his return to Beirut in 1965, Father Granian was deeply involved in public as well as church life in Lebanon. Between 1965 and 1968 he headed the Zemmar Seminary and organized the monastery's library and museum as their director. With a group of lay Catholic figures he founded the *Armenian Catholic Club* in 1968. In 1972 he founded the *Catholic Armenian Union* and in 1985 the *Catholic Armenian Youth Union*. Father Granian was the spiritual leader of both these organizations. With a group of adherents he founded and published the *Yeridasart Hay* biweekly from 1969 to 1975. The newspaper was a forum for liberal and independent young Armenian thinkers, which shook up and reinvigorated the Lebanese Armenian community with a critical approach to the preceding five decades of Diasporic life and achievements. In 1973 he took over the editorial post of *Masis*, the official mouthpiece of the Catholic Armenian community, and headed it until 2013. Between 2001 and 2011 he headed the parish of the Holy Cross Church Catholic Armenian community in Zalka. After retirement he settled in Zemmar Monastery, joined its administration and became the editor-in-chief of *Zvartnots*, the yearly publication of the Zemmar congregation between 2012 and 2017.

Father Granian's pedagogical career was equally rich. He taught at the AGBU Hovagimian Manougian Secondary School for boys between 1969 and 1972, was a lecturer at the AGBU Husisian Armenological Institute between 1965 and 1972, at the St. Joseph University Oriental Studies Armenian Department in 1973, and at the Liturgy Department of the Holy Spirit University of Kaslik in 1988. He taught classical Armenian, classical Armenian literature, history of Armenian music, history of the Armenian Church, Armenian liturgy, etc., participated in numerous conferences in Lebanon and abroad and gave several public lectures.

Father Granian was the author of a number of textbooks on classical Armenian, liturgy and church history and published a number of research papers. He compiled dictionaries and published several plays and numerous essays, as well as a number of pamphlets, all dealing with contemporary issues. His textbooks on classical Armenian literature, history of Armenian music and *La Liturgie Arménienne* remain unpublished, alongside a number of essays and public lectures.

Father Antranig Granian was a lecturer at Haigazian University between 1969 and 2011. In 1990 he was appointed editor-in-chief of the *Haigazian Armenological Review*, which resumed its publication in 1991 after a forced suspension of seven years. During his tenure 27 volumes were published on a yearly basis with no interruption.

Father Granian was awarded the Hagop Meghabard medal by the National Library of Armenia (2013) and the "Movses Khorenatsi" medal by the President of the Republic of Armenia (2014).

Father Granian passed away on September 27, 2017 in Zemmar Monastery.